



ԲԱԶՄԱՎԷՊ

ՌՅԻ • 1871 — ԳՍԱՆԵՐՈՐԴ ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ • — ՄԱՐՏ

ՅԱՅՏԱՐՍՐՈՒԹԻՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՉՈՒ

ԱՌ ՔԱՂԱՔԱԿԻՑՍ ԻՒՐ

Քաղաքացիք,

Մու գանք ըսելու առ Գաղղիա, թէ ինչ հանգամանաց մէջ և թէ որպիսի ճգունք թափելէն վերջը՝ Բարիզ ընկճեցաւ: Պաշարումը տեւեց սեպտեմբերի 16էն մինչև յունուարի 26: Բոլոր այս միջոցս, բաց 'ի քանի մը լուրերէ, աշխարհէս առանձնացած կեանք մը վարեցինք: Ամբողջ այրական ժողովուրդը զէնք առաւ, ցորեկը կրթութեանց զբաղելով, իսկ գիշերն ալ պատուարներն ու պատնէշները պահպանելով: Նախ կազմ պակսեցաւ, և գիշերը բոլոր քաղաքը մթութեան մէջ ընկըղմեցաւ. յետոյ փայտի և ածղոյ նուազութիւնն սկսաւ: Պէտք եղաւ, սկսեալ հոկտեմբեր ամսէն՝ սպանդանոցի մսոյն հետ ձիու միս փոխանակել. դեկտեմբերի 15էն վերջը ուրիշ ակընկալութիւն ալ չմնաց: Վեց շաբաթ Բարիզցիք օրը մարդ գլուխ միայն 30 կրամ ձիու միս կերան. յունուարի 18էն վերջը հացը, որուն մէջ

երրորդ մաս մը միայն ցորեն էր, որու շուեցաւ մարդ գլուխ օրը 300 կրամ. որով ընդ ամենը քաջառողջ մարդու մը համար 330 կրամ սնունդ կ'ըլլայ օրը: Մարդամահը, որ շաբաթը 1,500 հոգի էր, 5,000ի անցաւ, բազմաճարակ ծաղկի հիւանդութեամբն և ամենազգի զրկմանց պատճառաւ: Ամեն կարգի ճոխութիւնք մնասուեցան, և ամենայն ընտանիք իրենց սուգն ունեցան:

Ռմբակոծութիւնը ամիս մը տեւեց, և շանթահարեց Սէն-Տընի քաղաքը, և գրեթէ Բարիզու բոլոր այն մասն՝ որ Սէն գետոյն ձախակողմը կ'ընկնի:

Երբ ամենայն ընդդիմադրութիւն դադրեցաւ, մենք գիտէինք որ մեր բանակները դէպ 'ի սահմանադրուիւնները մըղուեր էին: Բարիզու բանակը օժանդակութեամբ ազգային պահանջորդաց, որ արիաբար պատերազմեցան և շատ մարդ ալ կորսընցուցին, յունուարի 19ին փորձեց այնպիսի ձեռնարկ մը, զոր բոլոր աշխարհ իբրև յուսահատութեան գործ

համարեցաւ: Այս փորձը՝ որուն նպատակն էր թշնամւոյն կարգերը ճեղքել անցնել, չյաջողեցաւ, ինչպէս որ պիտի չյաջողէր նաև թշնամւոյն փորձն ալ մեր կարգերը ճեղքելու:

Թէպէտ և մեր եռանդուն ազգային պահանջներն՝ արիութեամբ վառուած՝ ինքզինքնին պատրաստ կ'ընծայէին նորէն պատերազմի երթալու, սակայն մեզի ամենևին յաջողութիւն չէր մնացեր Բարիզու պաշարումը վերցրնելու՝ կամ Բարիզը թողլու՝ բանակը դուրս ձգելով և իբրև օգնական բանակ մը ձևացրնելով: Բոլոր զօրավարները վկայեցին թէ խելագարութիւն է փորձել այսպիսի ձեռնարկ մը. վաճն զի Գերմանացուց պատնէշները, իրենց թիւը, իրենց ումբաձիգ անօթները՝ անոնց կարգերը անանցանելի կ'ընէին. և եթէ յաջողէինք ալ, որ անկարելի է, անոնց մարմնոյն վրայէն կոխկըռտելով անցնել, անկէ անդին երեսուն փարսախտեղ անապատ պիտի գտնէինք, ուր անօթութենէ պիտի մեռնէինք. վասն զի մտքէ անցրնելու բան չէր մէկտեղ պաշար տանկը, որովհետև արդէն անոնք լմրննալու վրայ էին:

Բանակին սպարապետներէն վերջը՝ զօրաբաժիններուն զլուխներն ալ խորհրդի կանչուեցան, և անոնք ալ նոյն պատասխանը տուին: Պաշտօնէից և Բարիզու թաղապետաց (maires) առջև կանչուեցան քաղազունից մէջ նշանաւոր եղող հազարապետներն (colonels) և զնգապետները (chefs de bataillon): Մի և նոյն պատասխանը տուին անոնք ալ: Ինքզինքն՝ սպաննել կարելի էր, բայց յաղթելն ալ անկարելի:

Այն ատենն երբ օգնութեան ամենայն յոյս և յաջողութեան ամենայն ապահովութիւն՝ ի դերև ելան, մեզի միայն ութ օրուան ապահով հաց կը մնար, և բոլոր ձիերն ալ սպաննելով տառնուհինգ օրուան համար ձիու միս: Անկարելի էր կարծեմ՝ խանդարած երկաթուղիներով, աւերըշտրկած ճամբաներով և փակուած Սէնով՝ մինչև նորէն պաշար պատրաստելու ժամը սպասել: Նոյն իսկ

այսօրուրնէ կը զարհուրինք տեսնելով որ հացը և ուրիշ պաշարները պիտի սպառին, մինչև որ առաջին պաշարաբարձ կառքերը հասնին: Արդ մենք կարելիէն ալ անդին անցանք, բախտին դէմ կռուեցանք, որ դեռ ևս կը սպառնայ մեզի երկու միլիոն բաղմութիւն մը սովոյ ահաւոր սպառնալեաց տակ ճընչել:

Բարձրաձայն կ'ըսենք, թէ Բարիզ ինչ որ պաշարուած քաղաք մը կրնար ընել՝ բացարձակապէս և անխտիր ըրաւ: Կը վկայենք ժողովրդեան համար, զոր զինադադարումը ազատեց, թէ զիւցազնական յարատևութիւն և արութիւն ցրցուց մինչև վերջը: Գաղղիա, որ հինգ ամսէ վերջը նորէն Բարիզը կը գտնէ՝ կրնայ պարծենալ իր մայրաքաղաքին վրայ:

Գաղարեցանք ընդդիմադրութենէ բերդերը տուինք, շրջապատը զինաթափ ըրինք. քաղաքսպահ զօրքը պատերազմի գերի է. երկու հարիւր միլիոն պատերազմի հարկ պիտի հատուցանենք:

Բայց թշնամին Բարիզ չիմտնար, ժողովրդական իշխանութեան սկզբունքը կը ճանչնայ. մեր ազգային պահապանաց կը թողու իր զէնքերը և անոր կազմութիւնը, և Բարիզու բանակին մէկ զօրաբաժինն ամբողջ կը ձգէ:

Մեր զնգերն իրենց զօջը կը պահեն, և մեր սպաններն ալ իրենց սուրը: Ոչ ոք չըջապատէն դուրս գերի զնաց: Ոչ երբեք պաշարուած քաղաք մը այսպիսի պատուաւոր պայմաններով անձնատուր եղած է. և այս պայմաններս ձեռք բերուեցան՝ երբ օգնութիւնը ալ կարելի չէր, և հացն ալ սպառուած էր:

Վերջապէս հաստատուած զինադադարման անմիջական արգասիքը պիտի ըլլայ՝ հասարակապետութեան կառավարութեան կողմանէ՝ ժողովոյ կոչումն, որ իշխանօրէն խաղաղութիւն կամ պատերազմ պիտի որոշէ:

Կայսրութիւնն իր այլևայլ կերպերով կը կանխէր թշնամւոյն հետ բանազնացութեանց սկսելու: Երկու վր ժամա

նակին պիտի վրայ հասնի այն գաղտնածածուկ հնարքն ոչընչացրնելու և ազգային իշխանութե սկզբունքը պաշտպանելու: Գաղղիա միայն Գաղղիոյ բախտը պիտի սահմանէ: Հարկ եղաւ փութալ. գտնուած վիճակներնուս մէջ մեծագոյն վտանգ էր յապաղելն: Ութ օրուան մէջ Գաղղիա իր նուիրակները պիտի ընտրէ: Թող ինքը նախամեծար համարի ամենէն անձնանուէրները, ամենէն անշահախնդիրները և ամենէն արգարակորովները:

Մեզի համար մեծ հոգ է վերակենցաղիլ և հայրենեաց արիւնազանգ վերքերը դարմանել: Մենք համոզուած ենք թէ այս արիւնաշաղախ և աւերած երկիրը՝ հունձ և մարդիկ պիտի վերածընանի, և թէ յետ այնչափ նահատակութեանց՝ բարեբաստութիւնը նորէն մնզի պիտի դայ. միայն թէ զիսանք առանց տընտընալու օգուտ քաղել ունեցած քիչ օրերնէս՝ զմեզ կարգաւորելու և իրարու հետ խորհրդակցելու:

Ժողովոյն բացման օրը, կառավարութիւնը անոր ձեռքը պիտի աւանդէ իշխանութիւնը: Նոյն օրը Գաղղիա ինքն իր վրայ աչքերը դարձընելով՝ խորագոյնս ինքզինքը թշուառ պիտի գտնէ. բայց թէ որ նոյնպէս ինքզինքը գտնէ թշուառութեամբը նորոգած, իր արութիւնը և իշխանաւորութիւնը լիովին ձեռք բերած, պիտի զգայ վերածնանիլ իր հաւատքն ապագային մեծութեան վրայ:

ԺԻՒՂ ՍԻՄՈՆԻ ԵՒ ԿԱՄՊԷՂԻՍՏԻ

ՏԵՍԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Ժիւլ-Սիմոն Բարիզի անկումէն ետև իւր պաշտօնակցաց կողմանէ Բարիզէն երթալով Պորտոյ, 2 փետրուարի 1871, երբ տեսաւ զկամպէզդա և միւս ընկերակիցները՝ հեծեծել սկսաւ, և մէջերնին յուսաբեկ և ցաւագին խօսակցութիւն մը եղաւ:

Ժիւլ-Սիմոն խոր խոցուած՝ Բարիզի անկմանը վրայ՝ երբ առաջին անգամ տեսաւ իւր պաշտօնակիցները՝ սկսաւ լալ հեծեծանօք. թերևս Բարիզի օգնականութեան համար գաւառաց մէջ եղած պատրաստութեանց անբաւակաւութիւնը երեսնին կ'ուզէր զարնել, սակայն նախ ինքը Պորտոյի կառավարութեան մեղադրանքը լսելու պարտաւորեցաւ:

Ժիւլ-Սիմոն անոնց նկարագրեց Բարիզի վիճակը, որուն համառօտութիւնն այս է. — « Պաշարման սկիզբէն Բարիզի մէջ գտնուած բանակը կը կազմուէր Սէտանի անկումէն վարատած մնացորդներէն և շարժուն պահանորդէն (Gardes mobiles), որ այն ինչ խմբուած էր: Այս զօրքերը, որոնց հազիւ հազ զէնք հոգացուեր էր, բաւական զօրութիւն չունէին թշնամոյն պատնիշաշինութիւնքն արգիլելու: » Ըսածս Շաղիեոնի պատերազմն ալ ստուգեց. վասն զի ամիս մը կը թութենէ և խրախոյսներէ ետքը՝ երբ յարձակման առաջին փորձի մը մէջ մտան, գերմանական թնդանօթից տակ ցիր ու ցան եղան: Որով ստիպուեցան առ ժամս Բարիզը միայն պաշտպանելով զօհ ըլլալ, և մասնական ու շարունակ յարձակումներով զէնքերնին կը թիւ, վնասողական պատերազմի մը պատրաստուելով, զոր և փորձեցին երկուք և կէս ամիս ետքը, Տիւզրոյ զօրապետին հրամանատարութեամբը, բայց ՚ի զուր:

Այս կերպով չորս ամիս անցաւ, փոփոխակի երկու բանակներն իրենց դիրքը փոփոխելով: Երբ թշնամին կը յարձըկէր, բերդերէն և պաշարուած բանակէն անպարտելի դիմադրութիւն մը կը գտնէր. երբ մեր բանակը կը յարձըկէր, պաշարող և անառիկ զբրից հետ կը կռուէր: Մեր բանակը սլատերազմական դաշտէ ալ զուրկ էր, որովհետև թշնամոյն ամրոցները և հրետանիքը չէին թողուր որ ճակատ կազմէ և շարժէ իր բազմութիւնը: Հարիւր, երկու հարիւր հազար անձինք թնդանօթից շրջանակէ մը պաշարուած